

Թուածը “Պարկեշտ Աւարքը”, գուարձալի պատմութիւն մը պարզ այլ աղուար:

Յօմինս՝ “Վախու Պատմութիւն”, խորհրդաւոր պատմութիւն մը, որ ընթերցողին երբեմն սարսուռ կը պատճառու:

Յետոյ կու գայ Արտ. Յարութիւնեանի մէջ գրուածը “Մեր Ժամանակակիցները” (Գրասխօսական փորձեր), ուր կ’որուածած Թիկին Ասպէկ Ասաուար եւ Եղիա Յեմրճիպաշեան: Արտ. Յարութիւնեան ուրուագծած Տեղիմակին մէն մի բնութիւն կամ յատկութեան վրայ խօսակցութիւն, թուրք, փակագծի մէջ կը գնե գաղղիներէն անունը, անոր ձեռագրին:

Սակայն այս գաղղիներէն գրածներուն մէջ կայ վրէպ մը զոր իւր վրէպակներուն մէջ չէր սրբագրած (Մասիս, Թիւ 9) արդեօք կամաւ Թեւիսիանմար, վրէպակ մը զոր պէտք էր տեսնել, քանի որ շատ մանրէի ալ չէ la premiere jarnabage est plus haute. Այս սխալները պիտի չտրուէինք Եթէ, անոնք գրուածքին մէջ կարեւոր մասը չկազմէին, Թեպէտ եւ ըլլան օտար լեզուաւ:

Յարեցոյցը կը փակէ Գեղամի մէջ նորա վեպը, “Մեկու ճար շուշիկ”, գուսուական լեզուաւ, որ գծախտաբար շատերու անհասկնալի ճաշու գաստպարուած է, իւր օճին խրթին եւ անծանօթ հանգամանքներով: Այսպիսի գրուածքներու հետ միասին լուր կ’ընէին հրատարակիչները, եթէ կցէին բառգրքի մը: Ի գործածութիւն չհասկցողներուն:

Յառաջ բերուածներէն կը տեսնուի Թեմիչ գրուածքներէն մէկ քանին “Օրացոյցի” պատմութեանց շարքին տակ կը գասուին, միւսները ուսանելի եւ շահեկան ընթերցուածներ են, որ թեպէտ մասնագրական արժէքէ զուրկ են, բայց մեծաւ մասամբ ընթերցածութեան իւր առօրէ անունը՝ պէտք է յանձնարարել:

Ա. ՄԵՂԱՍՍ



ԳՈՒՆ ՊԻՅԻ ԸԼԼՈՍ ԲՈՐՈՅՈՒԿԷՑ, ՑՆՑԵ-ՍՏԳԷՑ, ՕՐԷՆՍՊԷՑ  
գրոց՝ ԴԱԻԻԹ ԽԱԳՈՒՆՑ

Այս գասագիրքը՝ ինչպէս հեղինակը կը գրէ, իւր յառաջարանին մէջ — Ուսում, նորահրատարակիչներու արամագրութեանց համաձայն պատրաստուած է, բողոքովին նոր է իւր տեսակին մէջ Թէ նիւթին տեսակետով եւ Թէ

դրութեան եւ ոճին: Այս օրուան օրս վերջոյ՛շեալ գիտութիւնները մեր գպրոցներուն մէջ աւանդուելով, այս նիւթերուն վրայ գրքի մը պէտքը զգալի կ’ըլլար: Ահա այս Թեմիչ եւ որ հեղինակը կը ջանայ ընու, եւ կ’ընանք ըսել Թե իւր գործին մէջ յաջողած է:

Այս երկատրութիւնը բաժնուած է երկու գասթեմանցքի. բարձրագոյն, եւ միջին: Մենք հոս երկրորդը կը քննենք: Գիրքը կը բաղկանայ երկու մասերէ. Ա մաս. Բարոյագիտութիւն, Յընձ անասագիտութիւն, Օրէնագիտութիւն, Բ մաս: “Դուռ պիտի ըլլաս տանտիկին”, աւտին տնտեսագիտութիւն, եւ ընդհանրապէս տան վերաբերեալ գիտելիքներ, աղբանց համար:

Ընդհանուրն՝ այս գասագիրքը լուր եւ խնամքով պատրաստուած է: Լեզուն պարզ, կոկիկ, եւ աշակերտաց գիւրահասկնալի, (Թեպէտ պէտ կան տեսակ բացատրութիւններ ալ «Պատուէ հայրդ ու մայրդ որ բարի ըլլայ քեզի»), ու յօրինուածութիւնը ընտիր: — Չաւել կարճ գասեր, որոնք յետոյ բացատրուած են առանձնորով, մանրակցերով, օրինակներով եւ այլն:

Առաջին մասը կը բաղկանայ իմը գլուխէ, որոնց եօթը բարոյագիտութեան յատկացուած են, իսկ միւս երկուքը՝ անտեսագիտութեան եւ օրէնագիտութեան եւ կը պարունակեն այս գիտութեանց մէջ տարբերական այլ կենսական գիտելիքներ միջին գասթեմանց աշակերտաց համար: Բարոյագիտութեան աւելի կարեւորութիւն արուելուն պատճառը գուցէ օտ ըլլայ՝ Թե առանց լուր բարոյագիտութեան չկայ լուր աշխատեսագիտութիւն եւ օրէնագիտութեան:

Բ մասը — միշտ նոյն յօրինուածութեամբ եւ ոճով — կը պարունակէ Թեմիչգրութիւններ եւ գասեր, որոնք անհրաժեշտ են տանտիկնոջ եւ մօր:

Այս գիրքն իւր ամփոփ տեղեկութիւններով, ինչպէս նաեւ գասաւանդութեանց ընտիր եւ աշակերտաց հաճելի օճով մեր գպրոցներուն ծառայութիւն պիտի մատուցանէ, եւ հեղինակը գնահատելի աշխատագիրութիւն մըն է որ կը ներկայացընէ հանրութեան:

Չեմ ուզեր սակայն լուր բաղդատութիւն մը՝ զոր առիթն ունեցայ ընելու «Դուռ պիտի ըլլաս», ընթերցումէն ետքը:

Դուռ պիտի ըլլաս — Tu seras — խորագրին տակ յոս տեսած են բազմութիւն մը գաղղիներէն հատորներ ինչպէս — Tu seras commerçant, tu seras prévoyant, tu seras chef de famille, tu seras soldat եւ: Այս

գրքերը՝ որոնց մէկ քանին Գաղղ՝ Կաճառէն պատկուած է, անբարոյապետի կերպով աւելի լաւ են քան այս երկը: Յակայն ինչ որ ինք բրտե է՝ ան չէ, ինչ որ են յիշեալ Ա ՅՅԱՏՆԵՐԸ, Յօռնք ընթերցման դատագրքեր են, որոնց մէջ աւանդուած տեղեկութիւններն այնչափ ճարտարորէն պարզուած են վէպի գիմակին տակ՝ որ տղան առանց ամենեւին Նշմարելու կը սորվի անդգալարար: Այս գրքերը՝ բառին կատարեալ Նշանակութեամբ վէպեր են, որոնք շակերտա ները կը զբաղեցընեն, կը յուզեն, կը գերեն անոր բոլոր աշտգրութիւնը, եւ երբ են գիրքը գոցել, չէ գիտեր իսկ գուցե թէ իւր մտքին մէջ ամբողջութեամբ են այն գիտելիքները՝ որոնք իրեն տղովեցուցած են, այնպիսի եղանակով մը, ինչպէս իճ մէկ եղանակ կրնար սորվեցընել:

Այս է ահա անոնց արժանիքը, զոր դեռ բոլորովին չենք տեսներ «Գուն պիտի ըլլաս» ի այս առաջին հատորին մէջ: Ա. ՍՏՂԱՍՍ



1907Ի ԳԵՂԵՐՈՒՆ ԹՅՂՈՎԳԻՈՎՈՒՆ ՅՈՐՏՈՅՈՒՆԸ

Հանրածանօթ Պերպերեան տարեցոյցը ճիշտ բովանդակութեամբ հրատարակուած է, 1907Ի համար, նուիրելով ժողովրդեան լուրջ եւ երգիծարանական յողուածներ, նորավէպեր, գործնական խրատներ, եւ այլն:

Այս հրատարակութեան վրայ երկայն եւ մանրամասն քննադատութիւն մը չէ որ պիտի ընեմ հոս, հասարակ մը գիտողութիւն՝ առ բնցոյցին գլխաւոր պակասութիւններուն վրայ: Ուստի, աւելորդ կը համարեմ խօսիլ բառերու սխալ գործածութիւններու, քերականական սխալներու, եւ կամ մութ իմաստով նախադասութիւններու վրայ:

Պերպերեան տարեցոյցին գլխաւոր պակասութիւնն այն է՝ որ բոլոր յօդուածները, ըլլան լուրջ կամ երգիծաբանական, առեւտարական կամ գիտական, առանց ուշ կարգի խառն գրուած են օրացոյցին մէջ. զոր օր. փոխանակ բոլոր առեւտարական նիւթերը միասին դնելու, «Առեւտրական կենսիքն», վերնագրով յօդուածէն վերջը նիւթը կը փոխուի, եւ քանի մ'էջ անդին վերադիմ առեւտրական յօդուածի մը կը պատահիք՝ առեւտրական սագնային վրայ գրուած: Նշմայեա, «Հօգեհարցութիւն» ին նտեւը կը գտնենք կերպասներու վրայէն իւղի բիծերը հանելու վերաբերեալ խրատներ, մինչ-

դեռ այս փոքրիկ կտորը շատ լաւ կրնար գրուիլ նոյն կարգի գրութիւններ պարունակող «Ինչ որ անհրատեւառ է գիտնալ», վերնագրին տակ: Միթէ «Բարեգործութիւնն ու երաստագիտութիւնն», եւ «Փետրուար ամիսը», աւանդակներուն հետ դնելու կը ճանճասպան թուղթի ազդ մը: Այսպիսի անճշտութիւններ ընթերցողին ըրայ անհաճօց տպաւորութիւն մը կը թողուն:

«Բարոյայից խօսքեր» վերնագրին տակ ամբողջութեամբ են նիւթեր, որոնցմէ մէկ քանին միայն վերնագրին կը համապատասխանեն իսկ միւսները կէս մը սրամիտ եւ կէս մ'երգիծաբանական խօսքեր են եւ բռն բարոյական խնայար մը շունին:

Այս պակասութիւններով հանդերձ Պերպերեան ժողովրդական տարեցոյցը կրնայ նկատուիլ իբր Պոլսոյ լաւագոյն հայ հրատարակութիւններէն մէկը, իբ մէկ քանի լաւ յօդուածներով: Երոնց կարգէն կը յիշեմ՝ «Անշուղդ այցելութիւն մը առ 600.000 Փր.», եւ Անիցի Գարիկ աղային սրամիտ գրուածքները, «Բարեգործութիւնն եւ երաստագիտութիւնը», եւ «Փետրուար ամիս», սիրուն անասպիշները, լուսանկարչութեան վրայ տեսութիւն մը, որ նորիկ լուսանկարչներու համար կարեւոր խրատներ կը պարունակէ. վերջապէս յիշեմ՝ Կոթիկի «Ջազուպիւն», նորավէպին եւ Պայլաքի «Պարտք մը ընեք», յօդուածին թարգմանութիւնները, որոնց մասին գովելի է թարգմանիչներուն ըրած ընտրութիւնը: Ա. Փ



Գ Ր Ա Վ Ա Ն

Ն Մ Ա Ն Ե Յ Ո Ւ Յ Ա Ն Ե Մ  
Ր Ա Յ Ի Ն Ե Ր Կ Ր Ո Ր Է Ն Ո Ւ Ն Ո Վ Ո Ր Ի Ի Ն Ը

Խնդրական բառ մը նկատուած է «Նմանեցունեմ» Փարպեւեցոյ սա խօսքին մէջ. «Խորհուրդ ի մէջ առեալ Պարսիկը թէ զ՛ արժանի թագաւորութեան նմանեցունել կարատեցն. եւ խորհեալ զայս ի բազում աւուրք՝ հաստատէին միաբանութեամբ զերթն ի վրայ Վաղարշու», Փարպ. տպ. 8փ. 157:

Ինչպէս խօսքին իմաստէն կը տեսնուի, բայց նմանեցունելով սովորական գործածու-